

ՀՈԳԵԿԱՆ ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ

(ՕՐԱԳՐԷՍ)

Որքան անուշ է շաբաժական հանգստի
օրը...:

Վեց օր պայմարելէ վերջ հոգիի սպա-
նութեան դէմ՝ մարդ կ'ախորժի անկիւն մը
քաշուիլ, հանգչիլ, երազել, ապրիլ...:

Այս, աղուորս, հոգիի սպանութեան:
Դեռ երէկ կէսօրաւան մօտ էր, չաեսա՞ր
հոգիիդ մահացումը: Մահ մը՝ իր պաղ
հպումներովը՝ քեզ անգամ մըն ալ գե-
րեզմանոցին չմօտեցուց...:

Չմեռա՞ր՝ երբ մսով, ոսկորով, ալքո-
լով շաղախուած մարդակերպ անասուն
մը իր ոսկիները փայլեցուց քու աչքիդ.
ոսկինե՞ր, քու մատներուդ արուեստովը
քով քովի եկած ոսկինե՞ր: Իսկ դուն կը
տառապիս, շրմներդ կեղծ խօսքի ու այ-
տերդ քծնող ժպիսներուն մարզանքին կը
ստիպես...: Իսկ դուն, հեռու քու երազիդ
հմայիչ արաշեաներէն, քարոտ ճամբանե-
րու չարչարանքովը կը մեռնիս՝ ապրելու
համար...:

Այս, աղուո՞րս, յանցաւորը դուն ալ
չես...: Քու ցեղիկ ստեղծագործող, տոկուն,
հրաշալի ոգին՝ քեզ ալ օր մը քարափ պի-
տի հացնէ... հաւասա՛, կ'երգնում բույր
աստուածներուս անունով...:

Եւ չէ՞ որ՝ աստղերով լեցուն կապոյտ
երենքով լումնի աղեղին տակ՝ կապոյտ
ժպիսով նաւապեաը իր նաւուն զեկին
փակած յառաջ կը քշէ մեքենան: Իրարու-
եաեւէն պար բանող կաթի փրփուրներուն
մէջէն՝ նաւը կը սուրայ, կը սահի. դէսի ի
գաղանիքը կապոյտին...:

Ու որոտում, մըրիկ, փոթորիկ:

Նաւապեաը յաճախ ի զուր կը պայ-
քարի իր ճակատագրին դէմ...: Գիտնաս

թէ նաւուն կուշտին խրուող անծանօթ
կոհակներուն սարսափէն վերջ՝ ցամաք
հտմող նաւապեաներ ալ կան: Ու նոյն
խակ կապոյտ խորութեան մէջ մահը, դե-
կավարին համար մահերու ամենէն աղուո-
րը չէ արդեօք...:

Որքան անուշ է լսիկ ոգեկոյումը մեր
խաւալի երազին. հոն ինգալ, հոն պարել,
հոն երգել, հոն մեռնիլ վերջապէս... ու
այս մահը՝ ծովաչարսերուն գիրկը նետ-
ուող նաւապեալին մահուան չի նմանիր:
Ու այս մահը՝ նահատակումի խկապէս
հաւասոացով, միամիտ ու ատով խակ երջա-
նիկ զինուորին խեղճ մահուան չի նմա-
նիր...: Աղուոր, շատ աղուոր մահ մը, որուն
պատրանքը՝ քեզի եւ քեզի պէսներուն՝
գոլոցի գրասեղանները մեատաքսի թելերով
հիւսեցին... գիտեմ:

* * *

Որքան անուշ են այն վայրկեանները,
երբ պատուհանիս մօտ, գրասեղանին վրան
փուուած՝ կը թաղուիմ թուղթի ծալքերուն
մէջ: Քանի մը էջ ֆրանսերէն. Փարիզա-
հայ թերթերու գաղափարական բաղխում,
ու կը բանամ ծրաբը Ազգարարներուս. Հոն
ալ՝ Պատրիարք, թաղական. տուայտում,
շեղնանք, կաշկանդում...:

Ապիւծը՝ երկաթէ ծողերով շրջապատ-
ուած՝ իր երբեմնի ժայռերը, անտառները
պուտ պուտ կուլայ...:

Շաբաժը անգամ մը՝ «Շրջիկ» քիչիկ
մը համ հոտ կուտայ թերթին: Արեւել-
եան ու լեհական գրականութեան պատ-

մուտքներու թարգմանութիւններն ալ հա-
ճոյքով կը կարդամ:

* * *

Չայնագրի եւ անթելի խոսքու ձայ-
ները չիղերուս կը դպչին:

Օրսթերթերու աչք չնետած, վարի
արջը, երանութեան մէջ թազուած—նպա-
րավաճառին գնուած երանութիւն—նորէն
ձեռք առաւ ձայնագիր մկաւառակները:
Զը՞նկ, զը՞նկ... Եւ ի՞նչ հաւաքածոյ...: Փո-
ղոցներսւ անկիւնները ծախուղ երգերու
գուհիկ ու բոզացած բառերովը դուրս
ժայթքող ինդութները՝ ուղեղը կը սղո-
ցին...:

* * *

Որքան անուշ է աղուոր արեւ մը ու-
նենալ, երբ մարդ ձիւնի սասոյցի կը սպա-
սէ: Աշնան խոնաւութեան վրայ ճերմակ
արեւ մը կը ծաթի այսօր:

Չեմ գիտեր ինչու. շատ անգամ գիր-
քը ձեռքէս ձգած արմուկներս սեղանին
տալով, գլուխս ափերուս մէջ կ'առնեմ:
Իրաւ որ՝ մութին մէջ վազափարներու յի-
մար արցակ մը քակելը աւելի հեշտ է ին-
ծի համար...:

* * *

Երգ մը...

Լարերը իրենց հմայքն ունին. բայց
ես կը պաշտեմ մարդկային ձայնը: Ինչու
նորէն Անահիտը ձեռքէս վար սաշեցաւ...
Թերթուածի մը տպաւորութեան չափ,
յաճախ նախընտրած եմ՝ գինովութիւնը
երգին...:

Երգ մը...

Կահացի հիանալի ձայն մը կուգայ
չեռուէն: Մեղմ, ախուր, ու երբեմն փո-
թորկու, պայծառ ու հաճելի է ան ա-
կանջիս:

Ծափ պիտի զարնէի, վախցայ սենեա-
կիս լոռութիւնը խանգարելու: Վախցայ, ու
զզջացի. երանի՛ թէ բոլոր ուժովս ծափա-
հարէի: Ամենէն համեստ արուեստագէտն
անգամ՝ ծափեր չ'ըրազեր միթէ. ծափեր
միայն. ու յաճախ ամբոխը ան ալ կը
լինայէ իրեն...:

Երգ մը...

Ամէն շաբաթ միեւնոյն ժամուն կը
սպասէի երգը անձանոթին:

Ու ձայնը կը թրթուար, կը մեղմանար,
կը մենէր կարծես..: Ամէն ասքող իր
երգը չունի արգէն: Մարգիկ շատ հինէն
ի վեր իրենց ցաւն ու խրախրանքը երգով
չե՞ն յայտներ: Շատ լաւ կը յիշեմ թէ
գեղը երիտասարդ մենսողի մը, թաղին
ամենէն լաւ լացող «լացող-կին»ը կը բե-
րէին: Հարսնիքին՝ ամենէն լաւ երգող ե-
րիտասարդը շատ անգամ գէշ աչքի էր
եկեր: Ու նոյն խոկ կը պատմեն թէ տա-
քէն հեւացող ոչխարի հօտ մը՝ ծարաւէն
պապակած՝ բլրակէ մը վար տոռւակի մը
վսան թափելու ատեն՝ հովիւն իր սրինգին
երգովը ես է գարձուցեր...:

* * *

Հետաքրքրութեան գոհացումն ալ իր
հոգեկան հաճոյքն ունի յաճախ:

Շատ գժաւարութիւն յունեցայ ճանչ-
նալու անձանօթ երգչուհին: Գրեթէ տա-
րեկից էինք իրեն հետ. երկայնահասակ,
բարակ շրմունք, երկնքի գոյն աչքերով՝
դալկահար ու նուրբ հասալուհի մըն էր:

Մեր առաջին տեսակցութեան խոկ,
պատմեց ան ինձի իր կեանքի ելեւէջները,
ու չիմայ, վերջացուց, ամբողջ շաբաթ
մը հոգիկան անձնասպանութենէ վերջ՝ հան-
դիսափ օրերէս կօգասուիմ. երաժշանացի
մրցումին մասնակցելու համար»: Ցաեսու-
թիւն ըստնք իրարու:

Փարիզ

Կ. ԿԱՊԵՆՅ